

վերջիշեալ Հինգ ձեւերէն առաջինը կը յիշեցնէ ստորեւստանեան կանոններէն շորորդը, ուր նոյնպէս բաղաձայնը կրկնուած է. բայց խաղերէն բառին մէջ կայ այս Հինգական տարբերութիւնը՝ որ բաղաձայնը թէեւ կրկնուած, բայց ձայնաւորը մէկ անգամ դուռած է, մինչդեռ ստորեւստանեան ձեւին մէջ թէ՛ ձայնաւորը եւ թէ՛ բաղաձայնը կրկնուած են. այսպէս՝ ru-uk-ku, giš-šü-ru. Ըսել է թէ Հոս ձայնաւորի երկարութիւն չկայ եւ բաղաձայնի Հասարակ կրկնութիւն մ'է: Այս կրկնակ բաղաձայնը անշուշտ խաղերէն լեզուին մէջ գոյութիւն ունէր, եւ բեւեռագրողին կողմէ սողը երկարելու Համար գրուած չէ, որովհետեւ նախ այս բառը ամեն անգամ ալ այս կրկնակ բաղաձայնով կը գտնենք եւ երկրորդ՝ միմիայն այս բառն է որ կրկնակ բաղաձայն ունի յիշեալ 24 արձանագրութեանց մէջ: Եթէ բաղաձայնը աւելորդ տեղը կրկնուած ըլլար, անշուշտ անգամ մ'ալ առանց կրկնութեան պիտի պատահէր եւ երկրորդ՝ ուրիշ առթիւ ուրիշ որեւիցէ բաղաձայն մ'ալ կրկնուած պիտի ըլլար:

Երկրորդ ձեւը բացատրութեան պէտք չունի. պարզ ձայնաւորները բնական է կը ներկայացնեն կարճերը:

Երրորդ ձեւը նոյն է ստորեւստանեան երրորդ կանոնին Հետ (ki-ir). ըսել է թէ Հոս ալ ձայնաւորը կարճ է եւ ձայնաւորներէն երկրորդը դուռած է սողը երկարելու: Այս բանին կը Համարուինք եթէ իւրաքանչիւր բառի զանազան օրինակները իրարու Հետ Համեմատենք. օրինակի Համար՝ բաղաձայն անգամներ ունինք Ar-gi-iš-ti գրութիւնը, որ կը ներկայացնէ երկու i. բայց միւս կողմէ կան նաեւ Ar-giš-ti-š ք 2, ք 2, թ 2, Ar-giš-ti-ø ք 4, Ar-giš-ti-xi-na և 1, Ar-giš-ti-xi ք 12, Ar-giš-ti-xi-ni-ø ք 2, ք 4, որոնք կը ներկայացնեն մէկ i.

Չորրորդ ձեւը՝ որ ստորեւստանեան բեւեռագրութեանց մէջ՝ ալ շատ սովորական բան մ'է, ստորագեաներու մէջ կը Համարուի իբր կարճ ձայնաւորի նշան, իսկ կրկնուած ձայնաւորը դուռած՝ միայն սողը երկարուած Համար: Այսպէս պէտք է ընդունինք նաեւ խաղերէն բեւեռագրութեան մէջ, որուն կը Համարուինք, եթէ նոյնպէս Համեմատենք միեւնոյն բառին զանազան օրինակները իրարու Հետ: Օրինակի Համար՝ միեւնոյն բառին Համար կը գտնենք՝ ba-du-si-i-ø ք 7, ba-du-u-si-ø ք 2, 5, ba-du-u-si-i-ø ք 3, ba-du-si-ø ք 6 եւն. այս բոլորը կը ցուցնեն թէ բառը պէտք է կարգաւ պարագպէս badusie,

Հինգերորդ ձեւը նոյն է ստորեւստանեան երրորդ կանոնին Հետ, որ կը ներկայացնէ երկար ձայնաւորը:

Ամփոփելով այս բոլորը՝ կը տեսնենք որ խաղերէն բեւեռագրութեան մէջ 1. բաղաձայններու աւելորդ կրկնութիւն չկայ, ձայնաւորները միայն կրնան աւելորդ տեղը կրկնուիլ՝ առանց կարգաւորելու. 2. խաղերէն ձայնաւորները կարճ են. ընդ ամենը մէկ բառ միայն կայ (na-a-ab) որ երկար ձայնաւոր ունի. բայց ստիկա ալ, ինչ կը թուի թէ փորագրութեան սխալ մը ըլլայ, Հետեւաբար խաղերէն վերու ելլելու յոյն-նորդերէ շուրջ էր: Այս վիճակը ճշդիւ նոյն է Հայերէնի, վեցերէնի եւ միւս գրացի Կովկասեան լեզուներուն Հետ:

ՀՐԱՉԵԱՅ ԱՃԱՌՈՒՄ



Մ Ա Յ Ե Ն Ա Ն Ո Ս Ա Կ Ա Ն

ԳՐ. ՏԵՐ-ՊՕՂՈՍԵԱՆ՝ Լեւոն Շանթի «Հին աստուածները», եւ Ստեփանոս Վարսականի Յիշատակարանը: Շուշի, սպ. Մ. Բաբաջանեան 1913, 80, էջ 60: Գրին 30 կոպ.:

Այն նոր շարժումը, որ տեսնուցեալ վերջերս Հայ գրական Տրպարանի վրայ առթիւ Լ. Էանթի «Հին աստուածներ» թատերական գրուածքին, գրգռու եղած է Գր ՏԵՐ-ՊՕՂՈՍԵԱՆԻ խառնել իր Հին Թղթերը, որոնց մէջ 1894էն ի վեր թուողուած ուներ Ստեփանոս Վանականի Յիշատակարանը՝ Մաշտոց Կաթողիկոսի կենսագրութիւնը:

Թէ որչափ յարմարութիւն կար այս զուտ մատենագրական յիշատակարանին Տրատարակութիւնը կապել «Հին աստուածներ» թատերական գրուածքին Հետ, զայն չենք ուզեր Հոս ինչդոյ նիւթ ընել:

Տետրակին առաջին մասը (էջ 3—35) նուիրուած է Էանթի գրուածքին պատմական տարրերին ցոյց տալ, որոնք ամբողջութեամբ Մաշտոցի կենաց պարագաներն կ'ամփոփեն իրենց մէջ:

Ըսած իւր աշխատութեան մէջ, իբրեւ այլաբանական՝ սիմբոլիկ դրամա, թող առած է իրեն Սեւանի վանքին շինութեան պարագաներն՝ Մաշտոց Կաթողիկոսի եւ Տրաբիամ իշխանուհու Հոյն յարաբերութիւնը, Տիմեւի սիրաբանութեան վրայ, որ որչափ ալ իւր մէջ սիրազնիւ

ըլլայ, այսու հանդերձ մասամբ մը ներուի թե-
թեւս թատերագիր բանաստեղծի մը երեւա-
կայութեան: Բայց աշխատել զայն պատմական
իրողութիւն ընծայել, այն չի կրնար ներուի
բանասեր Գր. ՅԵՐ-Պօղոսեանի:

Թ—Փ գարուն Աստուրականի եւ Սիւ-
նիքի մէջ նոր՝ քաղաքակրթական շինարարական
շարժման պարագլուխներն կը հանդիսանան
առաւելապէս իշխանական կանայք, որոնք հիմ-
նուած կենդանի հաւատքի վրայ, գրողուած միայն
բարեպաշտ մտածմունքով, կառուցած են ան-
համար հոյակապներ՝ վանքեր եւ եկեղեցիներ,
որոնց ի տես այսօր ամէն դիտող կը մնայ զար-
մացման մէջ եւ ամէնէն անհայտան ալ կը խօսի
գրուատիքեր անոնց մեծ հաւատքին եւ բա-
րեպաշտութեան վրայ: Միայն Լ. Շանթի մը կրնայ
ուրիշ շարժումով տեսնել անոնց որմբու վրայ:
Այս անուղիղ ընթացքը չի կրնար երբեք
գրուատուիլ, թող թէ անոր հիմն պատմական
ընծայելու գուն գործուիլ: Մշակոց կաթողելոս
իբրեւ ճշմարտապէս վաւաճ, որքա՛նք անձնա-
ւորութիւն թէ՛ ժամանակակիցներն եւ թէ՛ յե-
տեակալ գարեղեն մայեան եւ միշտ յարգանք եւ կը
մնայ եւ պէտք է մնայ այնպէս ամէն գարու մէջ:

Բ. մասին՝ Ստեփանոս Վանականի Յիշա-
տակարանին անցնողը, նախ դիմել պիտի տանք,
որ աններելի է հեղինակին անուն ուղղագրել
Ստեփանոս: Իշ 37—38, Գր. ՅԵՐ-Պօղոսեան
կը կանչէ Յովհ. Պատմաբանի մէկ — «Կատակ»,
— բառին վրայ, որմէ չի կրնար թափել ինք
զինքը: Յովհ. Պատմաբան ըստ Էփեսեան հրա-
տարակութեան էջ 100 անի. «արտամերժեալ
ի բաց ընկեցեալ զհորհու կերակրոց՝ մեկներ
հեռանայր եւս ի հասարակ կերակրոց՝ ի հացե
եւ յըմպելոյ ըջոյ», «տորագիրն օրքիշ օրինակք
ունին՝ հորհուս, առ որ Էփես կ'ճանօթագրէ-
«եւ մին եւ միւսն անյայտ թողուն զմիմաս բա-
նին, քանզի նշանակէ եւ ոչնչ»:», Հոս Յովհան-
նէս չէ կապուած Ստեփանոսի Յիշատակարանին,
բառն ընթեանընու է «զկատակ», իբրեւ շփո-
թութիւն մ' եւ մ' երկամագիրներու: Կատի կը
նշանակէ՝ «համ», ուստի աւելորդ է ուրիշ
մեկնութիւն:

Ստեփանոսի այս Յիշատակարանը (էջ
41—55) բաց ի Աբրահմ (1876, էջ 17—19
= Ա) կանխեալ հրատարակուած էր Կեւե Թ.
Թորքմանէ իսպիկ Վ. Գաղբանի Չեռագրաց
ցուցակին մէջ (Վաղարշապատ 1898, էջ
43—44 = Խ) համաձայն Բ. 29 Մաշտոցին, զոր
ի նկատի չէ առած Թ. Պօղոսեան:

Այս տեղ խղճամիտ բաղդատութեամբ
Էլիֆանտի 8 ձեռագրաց՝ արուած է առաջին
անգամ ամբողջական բնագիր մը, որ ինչպէս միտ
գնել կու տայ հրատարակիչը, ոչ ամէն ձեռա-
գրաց մէջ պահպանուած է ամբողջութեամբ:

Բնագիրն այս ուժը ձեռագիրներու վրայ
հիմնուած վերակազմուած է գոհացուցիչ կեր-
պով: Բայց կան ցանկալի կէտեր ալ: 46,7 շատ
անյարմար կը թուի մեզի՝ «արեւակէս» ընկեր-
ցուի, ուր ձեռագրիչը ունին՝ «արեւակէս»,
արեւակէտ, արեւակէս», «Արեւակէս, նմանու-
թեամբ «կէս աւուրց», բացատրութեան անյա-
շող բարդութիւն է, Ես աւելի սիրով պիտի
կարգայի՝ «արեւակէս», նման արեւի, կամ արեւ-
իչ եւ կամ արեւակէս, իբրեւ այլաբանական
ըսուածք: — էջ 47, 6, 5, 2, 4, «յուկեոց ի
մարմնոյ իւրոյ տաննան», լաւ եւս՝ յաւել օրի-
նակք ունից յաւուրե (Բ), առաւելու (Գ—Ը),
աւելեցի (Ա):

Աւելի կարեւոր է Յիշատակարանին գրու-
թեան տարուոյն հաշիւը: Իշ 40, 1—8 կ'ըսուի.
«Յամի վեց հազարերորդի հարիւրերորդի վաթ-
սուներորդի ինեկութեան աշխարհի բառ եւ թա-
նանից աւանդութեանց, յորում ամի էր Հո-
ռոմ (այսպէս ըստ Ա եւ Խ հրատարակութեանց,
սպագիրն համաձայն բոլոր (?) ձեռագրաց ունի՝
Հոմ)՝ թուական ՈՍՁ եւ Հայոց նոր տումարու
Յութ, կատարեցի զնուաստ գրեւուկ զայս յառաջ
քան զհինգ կաղաթիցն ապրիլի, որ աւր էր
ժց Հրոտից ամսոյն, ի մեծի հինգշաբաթի ի
վեցերորդի ժամու:»

Յօմարգիտական այս երեք թուելը չեն
համաձայնիր իրարու, ինչպէս զայս նկատած է
եւ Հրատարակիչը (էջ 56), բայց չէ յարողած
ձշգըլ:

Աշխարհի թուականն ՅՃԿ պէտք է կար-
գալ 8Ղ համաձայնցնելու համար Հոռոմի եւ
Հայոց թուականներու. եւ արդէն ձեռագիրներն
ալ միօրինակ չունին, այլ կը կարգան՝ ԶՃԿ
(Ա), 8Ճ (Ը) 8ՃԿԲ (ԳԱԱ): 8Ղ (6090) կ'ա-
ռաջարկուի կարգալ ըստ Եւսեբեայ Հայոց
ձանցած Աշխարհի թուականին հետ (5197 = 1
փրկչական) հայտեցնելու համար, այսու կ'ըն-
դունիք՝ 6090—5197 = 893 Թ. Բ.: Այս
սխալը կրնար ծագած ըլլալ 8ՁԱՂ սխալ գրու-
թեան մը, որ ընդօրինակողներէն անպատճառ
պիտի փոխուեր հարիւրաւորի՝ սասնաւորի եւ
միւսերի: (Այս հարուկ մասին հմտ. Dulaurier,
Recherches sur la chronologie arménienne
I, 281), իսկ Հոռոմ թուականն ՈՍՁ է Հոռոմի

շնու թեան թուականը՝ փիլիպոս Արաբացւոյ օրով նոր սկսուած շրջանէն հաշուած՝ յաճ 247 (տե՛ս Haurier, անդ, 151, Ե. 136), ուստի 247 + 646 = 893, որ հաստարակէն կուտայ շայկականին 342 + 551 = 893:

Այս հաշուն հետ կը համապատասխանի նաեւ ամսոյն օրը՝ Ապրիլ 5 = Աւագ Հինգշաբթի, վասն զի 893ին Ջառինի կ'իյնայ Ապրիլ 8ին: Բայց անկարելի է միարանել այս օրուան հետ Հրոտից Թ.Գ. (= 28 Մրա): Ըստ տոմարագիտական հաշունի Ապրիլ 5ը պիտի կըէր Հրոտից Ի.Գ.ին: Թեքեւս հոս ալ ընթորինակողներու վրիպակն ըլլայ:

Հ. Ս. ԱՊՆԵԱՆՎ.

ՇՈՂՈՐ, գրական-գեղարուեստական քնննդատական մողովանու. Վրաստ.: Ս. Պետքըրուզի հայ ուսանողութիւն, Ս. Պետքըրուզ 1913, էջ 343:

Ուրախութեամբ կ'ողջունենք Պետքըրուզի հայ ուսանողական ընկերութեան այս նոր ձեռնարկը: Այլ եւս կարելի է ընել, որ գրական զգալի շարժում մը մտած է նաեւ Պետքըրուզի հայ մտաւորականութեան մէջ: Մեր անկեղծ համակրութիւնը կը յայտնենք նոյն ուսանողական ընկերութեան եւ կը մաղթենք իրեն աւելի ոյժ եւ եռանդ: Ի հարկէ առաջին անգամէն կարելի չէ որոշ գաղափար մը կազմել սոյն ժողովածուիս ամբողջութեան մասին, բայց իրր առաջին փորձ օճի իւր մէջ աստ եւ այժմ մէկ երկու իրազէս աչքի զարնող յօդուածներ, եւ վստահ ենք թէ գրական-գեղարուեստական ծիրին մէջ յուսալից ապագայ մը պիտի ունենայ:

Թողովածուս երկու մասերէ կը կազմուի, գրական-գեղարուեստական բաժին, եւ գրական-քննադատական բաժին:

Առաջին մասին մէջ կը գտնուին այլեւայլ վիպական եւ ոտանաւոր գրուածքներ (երես 9—162), որոնց մէջ, վարեն վեր սերը կը յեղեղուի գունազան եղանակաւ, մեր նորատի բանաստեղծներուն եւ վիպագիրներուն սովորական ոճով, հետեւաբար չարժեք երկայն կանգ առնուլ ասոց վայր:

Անցնիք ուրե՛ն երկրորդ բաժնին, որ մեզի համար շատ աւելի հետաքրքրական է եւ կարծէ, որ աւելի մօտէն անհետ մ'արձակենք:

Ը՛նդե՛՛ մէջ ամենէն մեծ տեղը բռնած է Արեւն Յերտէրեանի Մուրացանի մասին ըբած քննադատականը, որ իրաւամբ գրուածաց արժանի յօդուած մըն է: Մուրացանի գրական

ամբողջութիւնը ցայսօր կատարելապէս ծանցուած չէր, որով ըստ արժանւոյն չգնահատուեցաւ անոր բեղմնաւոր գործունէութիւնը, ինչպէս հեղինակին ժա՛հուան առթիւ կ'ըսէր նման խօսքերով եղբայրակիցներես մին Հ. Հ. Համբարեան, անոր նուիրած մէկ համաճօտ կենսագրականին մէջ («Հանգ. Ամս.» 1909, էջ 6—8): Ա՛հ Յերտէրեան կու գայ սոյն յօդուածովս այդ պէտքը լրացնելու: Մենք այս յօդուածն ծայրէ ի ծայր ընթեռնենք յետոյ շատ կէտերու մէջ մեր Մուրացանի մասին ունեցած անձնական խորհրդածութեանց բոլորովին համաձայն գտանք, եւ միեւնոյն ժամանակ համոզիչ հեղինակին պատճառաբանութիւնները, ուստի եւ պատշաճ կը համարինք Գե՛ծ. քննադատին հայեծոցը հոս համաճօտի մ'ամբոփել:

Աշխարհակայեցողք. — Եթէ ընդհանուր հայեացք մը նետենք մեր գեղարուեստագէտին վրայ, խզոյն պիտի նշմարենք, որ հետաքրքրական համակրելի դէպք մըն է, թէեւ ըլլայ այդ դէպքն քիչ շատ յետադիմութեան երկրպագու: Ի հարկէ մեր նպատակէն դուրս է վերլուծելը Մուրացանի շարժական պահանջողական հրապարակագրութիւնը, սակայն զանց պիտի չառնուք ըսել, որ Մուրացան նաեւ խոյս չէր տար կուսակցական խմբակներուն, եւ այս պատճառաւ ալ մեծ հաւանքով ասոր անոր իւր գեղարուեստական երկերուն մէջ «մտերմակու» խօսքեր կ'ուղղէր իրր իւր «բանակին պատկանող» եռանդուն գործիչ: Բայց Մուրացան իրր «բանակի» եւ ուղղութեան, մարդ ամենաշնչին խնդիրներու մէջ անգամ տղեւի տպագրութիւն կը թողու մեր վրայ՝ «Ազատամտութիւն» ըսելով Մուրացան կը հասկնայ գլխաւորաբար ըլլալ ներդաւմիտ հանդէպ ընկերին թերութեան եւ սխալներուն, երկրորդ՝ բաղձալ այն՝ ինչ որ մենք մեզի վայելելու համար կը ցանկանք, եւ երրորդ՝ տանք իրաւունք անոր եւս խօսելու եւ գործելու ինչպէս որ մեր անձին համար մենք կը պահանջենք, որ ըլլայ:

Մուրացանի աշխարհայեացքին միւս մասը, որ կուսակցական հրապարակագրութիւն չի կրնր իւր վրայ, աւելի հետաքրքրական է մեզի համար: Նա իրր խորհող մարդ գժգժ էր ներկայէն եւ ժամանակակից զասակարգէն: Այս տեղ արդէն օճի Մուրացան կծու խօսքեր ուղղուած գլխաւորաբար ներկայ կենսոյին եւ տիրող խմբակցութեանց. եւ անոր համար ալ իտիս եւ անողք քննադատութեան կ'ենթարկէ թէ